

կին յորձանքներէն չի շրջիր : Հոգիներ՝ որ կը տանջուին, հոգիներ՝ որ կը նուազին, հոգիներ՝ որ կը յուսան, հոգիներ՝ որ երջանկութեան կը փափագին, հոգիներ՝ որ երկրիս ցաւերէն յոգնած են, հոգիներ՝ որ մարդկային չարութեան բեռին տակ ճնշուած են, նոճիներու շուքին տակ. բոս ցրիստոնեայ բանաստեղծին, իրենց շիրիմ. ներուն վրայ կը թռչտին, ու կը դիտեն իրենց ուրախութեան և ցաւին բարեկամը, ըսելով անոր Յսնասրիւն, Ս. Ամբաստանի գեղեցիկ բացատրութեան համեմատ, մարմնոյն գերեզմանը՝ յարութիւն անողի մ'որորցը կ'ըլլայ. Tumulus corporis, incunabulum resurgentis.

Շիրիմ որրոց մ'է երկորոց կեանքի մը.

« Ե այս կեանքը, — մէջ բերենք վախճանի մէջ տողը, — երազ մ'է, և մաշը՝ զարթնում :

Cette vie est un songe et la mort un réveil.

Յսնասրիւն, ո՛վ աղջիկներ, ահաւասիկ քրիստոնէութեան ամբողջ բանաստեղծութիւնը. սուգի մէջ բաժնուինք և ուրախութեան մէջ նորէն տեսնենք զիրար : Պիտի տեսնուինք նաեւ վշտերու սգաւոր հանդերձիս հաննէն վերջ՝ յարութեան երգերը նուագելու համար. պիտի տեսնուինք նորէն՝ գերեզմանական և ցաւի բանաստեղծութեան վրայ ճառելնէս յետոյ, խօսելու համար կեանքի և ուրախութեան բանաստեղծութեան վրայ. բայց ինչպէս որ աւելի փայլուն է արեւուն ճառագայթը երբ կ'անցնի առաւօտեան ցօղաթուրմ մարգարիտներու մէջէն, այսպէս նաեւ աւելի մեղմ է ուրախութեան բանաստեղծութիւնը երբ համեմուած է սղբի բանաստեղծութեան խորհրդաւոր տիրութեամբ :

Հ. ԱՐԻՆԻՍՑ ՓԱՍԽԻՆԻ

Թրգմ. Հ. Ղ. ՏԱՅՆՆ

Գ Ե Ր Զ

Գ Ե Ր Ո Յ Գ Ի Ի Տ Ը

Առ սրբազամ Եղիշէ եպս. Դորեան

Դրայիկ շարաթաթերթին մէջ (Ա շրջան, թիւ 9, էջ 103) յօդուած մը նուիրած էք «Գրոց գիտի հրաշք»ին. անոր գոյութիւնը հաւանական չէք համարիր. որովհետեւ

1. Դերշնչուած կը թուի ան Աստուածաշնչէն և վերլոյծումը կ'երեւի Մովսէսի տախտակին, և այլն :

2. « Կորինթի տառամատու վկայութիւններէն մինչեւ Խորենացոյնը՝ ինչ ինչ կարկառուն մասեր եկած են աւելնալ այդ տեսլական գործողութեան վրայ » :

3. Ս. Մեսրոբայ յոգնաստանջ մտքին համար ենթակայական պատկեր մը՝ կարող էր առարկայ մ'երեւցած ըլլալ :

Գրոց գիտի այս խնդիրը մեծազանգուած մատենագրութեան մը՝ և ամէն տեսակ ենթադրութեանց առիթ տուած է, նոյն իսկ այս պատճառաւ մութի մէջ մնալով. — ընդհակառակն հրաշքի մասին՝ միայն պատմական վկայութիւնները գործածելով, իսկ զտած գրքու մասին՝ միայն տրամաբանութիւնը, կարելի պիտի ըլլար ամենայն տակ և որոշ եզրակացութեան մ'հասնիլ, Չեր պատուական գրութիւնը առիթ կ'առնունք յայտնելու համար մեր տեսութիւնը նոյն մասին, ջանալով հայ ժողովրդեան պայծառ զարգաւոր մը տալ Ս. Մեսրոբայ գիտի մասին՝ և զգուշանալով մասնագիտական բախիղ մը ներկայացնել :

Գրոց գիտի հրաշքը. — Հրաշքի յիշատակութիւնը, — Ս. Մեսրոբայ կրտսերին երազելը, քարի մ'երեւնալը և անոր վրայ անծանօթ ձեռքի մը շարժիլն ու գրելը, — առաջին անգամ կը յիշատակէ Փարպեցին, յետոյ Խորենացին, յետոյ համառօտ կորիւն և այլ պատմիչներ :

Բայց Ս. Մեսրոբայ վարուց առաջին ազրիւրն է Ընդարձակ կորիւն, որ կ'ըսէ

միայն՝ թէ գրեւը գտաւ Ս. Մեսրոբ « օգնութեամբ աջոյ Բարձրելոյն », ինչ որ կարող է ըստիւլ ամէն գործի համար: Ոչ մէկ յիշատակութիւն կիսարթուն վիճակի, քարի, անծանօթ ձեռքի: Նկարագրականը բուրովին կը պակսի:

Եթէ հրաշք մ'եղած ըլլար իրապէս՝ կարո՞ղ էր Ս. Մեսրոբայ երիցագոյն աշակերտը, և իր յատուկ կենսագիրը՝ ո՛ր և է յիշատակութիւն չընել: Կարելի է ենթադրել թերեւս թէ Ընդարձակ կորեան մէջ ձեռագրական պակաս մը կայ: Սակայն կորեան ճիշտ այն կտորը՝ ուր՝ այդ նիւթին վրայ կը խօսուի՝ կը գտնուի նաեւ Ազաթանգեղոսի մէջ. « օգնութեամբ աջոյ Բարձրելոյն » այնքան տարտամ խօսք մ'է որ Ազաթանգեղոս նոյնը Ս. Լուսաւորչի համար կը գործածէ, Հետեւաբար կարող ենք հաստատել թէ Ե. դարու կորեան ձեռագիրներն ալ այդ կէտին մէջ այն ձեռով էին ինչպէս ունինք այժմ Ընդարձակ կորեան մէջ և թէ կորիւնը հրաշքի մասին ո՛ր և է տեղեկութիւն չունէր: Բաց աստի պէտք է դիտել նաեւ որ

2. Հայ այբուբենի մէկ մասը անուած է յոյնէն, (նաեւ տառերու կարգը.) և ինչպէս Պերպերեան 1904ին դպրոցական քննութեանց պահուն տեղի ունեցած վիճարանութեան մը ժամանակ ըսած է, « Աստուած հրաշք ընելու համար՝ յոյն գրերու չի կարօտիր »: Նոյն եզրակացութիւնը կու տան մեզ պարթեւ, ասորի և այլ այբուբեններու ազդեցութիւնը՝ հայկականին վրայ:

Զրոյցիկ ծագումը. — Քանի որ հրաշքի աւանդութիւնը Ս. Մեսրոբայ ժամանակ չէ որ կը ծնանի՝ այլ աւելի ուշ և Մեսրոբայ կենսագրութեան առաջին աղբիւրը զայն բոլորովին կ'անգիտանայ, հետաքրքրական է գիտնալ թէ ինչպէս ծնած է ան: Երկու մեկնութիւն կարելի է տալ:

Երբ համեմատենք Ղազար Փարպեցին կորեան հետ և դիտենք թէ ան ինչպէս կը վարուի իր աղբիւրին հետ՝ կը տեսնենք որ նա միշտ կ'ընդարձակէ, կ'ընդ-

լայնէ, և ինչպէս պատմուածքը՝ դէպքերն ալ կը մեծցնէ: Ղազար Փարպեցւոյ այս մեթոտին պէտք է վերագրել թերեւս հրաշքի ծնունդը: Բարոյապէս ըսուածը՝ « օգնութեամբ աջոյ Բարձրելոյն » նիւթապէս հասկցած է ան, և զայն աւելի հասկանալի ընելու համար տեսարանի մը վերածած: Զայս կը դիտէ նաեւ Եղիշէ Արքազան:

Աւելի հաւանական կը թուի մեզ որ ինչպէս ամէն մեծ դէպքի՝ այսպէս զրոյց գիւտի մասին ալ՝ գրաւորին հետ բերանացի աւանդութիւն մը շարունակուեցած միաժամանակ, և վերջինս՝ ինչպէս միշտ՝ զարմանալիքով խառն. Ղազար Փարպեցին ժողովրդական աւանդութիւնն ալ գործածած է:

Եւ յիւրաի հրաշքի պատմութեան մէջ դիւրին է անդրադառնալ ուրարտական արձանագրութեանց վերաբերող բաժինը: Երեւակայեցէք Ս. Մեսրոբ որ կը ճգնի քարայրի մը մէջ, մին այն քարայրներէն՝ ուր Ուրարտուի թագաւորները իրենց արձանագրութեանց վիմատախտակները կը զետեղէին: Իր միտքը զրոյց գիւտի մտահոգութեամբ զբաղած է, բայց միանգամայն հոգեւոր ընթերցումներով. աչքերը՝ երկայն տքնութենէն կը փակուին, և զուգար կը հակի իր ընթերցած ձեռագրին վրայ, յանկարծ թարթիչները բացած պահուն՝ իր ձէթին աղօտ լոյսովը՝ տառի ձեւեր կ'անդրադառնայ իր առջեւ՝ հանդիպակաց որմին վրայ. կը մօտենայ. քարէ տախտակ մը ... գրեր ... ո՞ր աներեւոյթ ձեռք գրեր էր զանոնք: Ժողովրդեան մէջ՝ այդ դէպքը անպատճառ հրաշքի ձեւ պիտի ստանար:

Դժբաղաբար կարելի չէ գիտնալ թէ ուրարտական արձանագրութիւնը շարժառիթն եղաւ Ս. Մեսրոբայ Հայոց հին գրերը փնտոնելու, թէ՛ ինչպէս մեր պատմիչները կ'ըսեն՝ օգնութիւն մը հայ տառեր հնարելու: Բասամշան Բանատրի մէջ, որքան կը յիշենք, առանձին յօդուածով մը ջանացած է ցուցնել ուրարտական բեւեռագիրներու և հայ տառերու մէջ եղած նմանութիւնները: Ըստ այսմ Ս. Մեսրոբ

է եղած — և ոչ արքեպ. Մեսրոբեանց՝ ուրարտական արձանագրութեանց վրայ առաջին անգամ ուշադրութիւն դարձնողը: Երկրորդը՝ ինչպէս ծանօթ է՝ Խորենացին, որ վանայ բեւեռագիրները Շամիրամայ կ'ընծայէ:

Փակի՛ գիր գտած է Ս. Մեսրոբ. — Թէ՛ հին պատմիչներ և թէ՛ արդի քննադատներ իրարու բոլորովին անհամաձայն են այս կէտին մէջ. ոմանք ամբողջ այբուբենի հեղինակ կը դնեն, ուրիշներ միայն ձայնաւորներու, ուրիշներ միայն բաղաձայնի, և այլն:

Տրամաբանութեամբ միայն խորհելով՝ առանց պատմիչներու հակասական վկայութեանց կապուելու՝ հետեւեալ արդիւնքը կ'ունենանք:

Ս. Մեսրոբ Հայոց գրելը գտնելու համար՝ պէտք էր անպատճառ աչքին առջեւ ունենալ իր ժամանակին Միջագետքի մէջ ծանօթ բոլոր այբուբենները. այսպէս

1. յռնարեկը . ոչ միայն շատ մը բաղաձայններ այլ և ձայնաւորներ (Ե և Ճ, Ո և Օ) յունարէնի վրայ ձեւուած են. որքան անտեղի է կարծել որ Ս. Մեսրոբ խորհած ըլլայ այն ձայնաւորները գտնել՝ որ արդէն յունարէնի մէջ կային:

2. Պարբեկերը. Ս. Մեսրոբ փ և ֆի (փիլիսոփայ, և այլն) նոյն փ տառը սահմանած է, մինչդեռ յունարէնէն ծանօթ էր իրեն ֆ ձայնը. ինչ պատճառաւ. — պարթեկերէնի մէջ փ և ֆ նոյն տառով կը նշանակուին և Ս. Մեսրոբ պարթեկական դրութիւնը ընդունած է. (պարթեկ տառերու մասին տես ֆորթովալ փաշայի «Եզդիլէ յի հմտալից յառաջարանը»): Ինչ պատճառաւ դարձեալ հայերէնի մէջ զանց կ'ընենք ը գիրը նշանակել. որովհետեւ պարթեկերէնի՝ մէջ նոյնատրոնոյ չեն նշանակուիր. բայց Ս. Մեսրոբ՝ շատ աւելի հանճարեղ քան Պարթեկները՝ խորհած է թէ՛ որքան շփոթութիւն կը ծագի երբ բոլոր ձայնաւորները չեն գրուիր. ընդհակառակն մէկ ձայնաւոր մը միայն չնշանակելը տրամաբանական է և դուրագոր-

ծածակի, որովհետեւ ընթերցողը ամէն անգամ ձայնաւորի հարկ տեսած ժամանակ՝ գիտէ թէ՛ բաղաձայններուն մէջտեղ ինչ ձայնաւոր պէտք է աւելցնէ, և շփոթութեան տեղիք չի մնար:

Ս. Մեսրոբ պէտք էր տեսած ըլլալ ասորական, երբայական և թերեւս լատին այբուբենը: Ուրեմն նա հնարած է միայն այն տեսերը՝ որ այս լեզուներուն մէջ չկան, և այս տառերը կարելի է յանուանէ որոշել այս լեզուաց այբուբենին համեմատական ցանկ մ'յօրինելով. այսպէս Ս. Մեսրոբայ գտած տառերն են հաւանորէն՝ ձայնաւորներէն Ը, բաղաձայններէն անոնք՝ որ ասորիանաւորութիւն մը (Գ, Կ, Ք, Մ, Ձ, Յ) կ'ամբողջացնեն և օտար լեզուաց մէջ չեն գտնուիր: (Հմտ. այս մասին Հ. Սարգսեանի Ազաթ. էջ 105, և այլն):

Ս. Մեսրոբայ աշխատանքի մեծութիւնը. — Եթէ՛ այսքան է միայն Ս. Մեսրոբայ գործը՝ ըսուի թերեւս, ինչ նշանակութիւն կ'ունենան այնքան ճամբորդութիւններ, այնքան ժողովներ, խորհրդակցութիւններ, այնքան խօսքեր՝ իր աշխատանքի մեծութեան մասին:

Կը սխալին անոնք՝ որ կը կարծեն թէ Ս. Մեսրոբայ գործին մեծութիւնը կը կայանայ տառի ձեւեր հնարելու մէջ: Նոր գիծեր շինելու մէջ ոչինչ կայ դժուարին: Ս. Մեսրոբ իր գործը լրացած համարելու համար՝ պէտք էր ապահով ըլլալ թէ՛ այդ 33 տառերու ներկայացուցածէն զատ՝ ուրիշ ձայն չկայ հայերէնի մէջ: Այս ապահովութիւնը ինչպէս կարող էր ունենալ. Ս. Մեսրոբ պէտք էր աչքին առջեւ տեսնել հայերէնի ահագին բառամթերքը, եթէ ոչ ամբողջ, զէթ մեծ մասամբ: Այստեղ կը կայանար մեծագոյն դժուարութիւնը, և այս բանիս խորագոյն համոզուելու, և զայն լաւ բմբռնելու համար՝ բաւական է զմեզ հարկին մէջ երեւակայել տառերը գրուելու այնպիսի լեզուի մը՝ որուն ձայներուն հաւաքածոյքը եղած չէ տակաւին:

Ս. Մեսրոբայ յօրինած քառարանք. — Ս. Մեսրոբ ուրեմն բռնադատուած էր ա-

մենէն առաջ յունարէնէ հայերէն բառա-
 բան մը շինելու , յոսկոյն տառերով (ու-
 ռոնց անբաւականութիւնը այնքան տածա-
 նելի պիտի ընէր աշխատանքը) որպէս զի
 կարող ըլլար բաղդատական ճամբով իմա-
 նալ՝ թէ որ ձայները կարելի չէ ներկայա-
 ցնել յոյն տառերով և թէ որ ձայներուն
 համար ուրիշ լեզուներէ տառ փոխ առ-
 նելու է, և կամ նոր հնարելու է :

Շատեր խորենացուց և փարպեցուց այս
 խօսքը, հանդիպեցուցանէր « զհայերէն ա-
 թուլթայսն ըստ անսայթարուլթեան սիղո-
 բայիցն ի հելլենացուոյն » կը հասկնան Ս.
 Մեսրոբայ՝ հայերէն տառերը յունականին
 կարգով շարելու : 24 տառի առջև տառեր
 շարելը՝ (մէկ էջով ցանկ մ' յորինելը) ի՞նչ
 նշանակութիւն կրնայ ունենալ՝ որ բոլոր
 պատմիչները յիշատակէին և այնքան հան-
 դիսաւորութեամբ, այնքան յուզուած :

Դարձեալ փարպեցի կը յիշատակէ թէ
 Յովհանն, Յովսէփ, Տէր, և Մուշէ, Ս.
 Մաշթոցի օգնութեամբ, կը հանդիպեցնէին
 « զհայերէն աթուլթայսն ըստ կարգման
 սիլոբայիցն Յունաց, ստեպ հարցմամբ և
 ուսանելով ի սուրբ կաթողիկոսէն իսա-
 հակայ զաթուլթայիցն գաղափար, ըստ ան-
 սայթարուլթեան յունին » :

Ս'ըբան անտեղի է կարծել թէ չորս
 հոգւոյ յանձնաժողով մը կազմուեր էր
 (Յովհանն, Յովսէփ, Տէր և Մուշէ) հայե-
 րէն տառերը յունարէնին առջև շարելու
 համար՝ և բաց աստի յոյն տառերու մա-
 սին ստեպ հարցնէին և սովորէին Ս. Սա-
 հակէն ... անըմբռնելի անհամեմատակա-
 նութիւն մը կայ այդ տառերու ցանկին և
 աշխատութեան այդ հանգամանքներուն
 մէջ : « Վասն զի, կ'աւելցնէ Ղազար ,
 ոչ լինէին բաւական ի վճարել ուղղակի՝
 առանց առաջնորդելոյ նոցա սրբոյ հայ-
 րապետին Սահակայ , որ յոժ սուցեալ
 անցուցանէր վարժիւք զբազում գիտնովք
 Յունաց » :

Մենք գիտենք որ Ս. Մեսրոբ յունա-
 րէնի տեղեակ էր . « Վարժեալ հելլենա-
 կան՝ դպրութեամբն ... եկեալ հասեալ ի
 գաւառն Արշակունեաց Հայոց Միծաց, կա-

ցեալ յարցունական դիւանին » . (Կորիւն).
 անկարելի է ընդունիլ թէ քարտուղար Ս.
 Մեսրոբ անկարող ըլլար՝ յունարէն այ-
 բուրենն անգամ անսխալ ճանչնալու . հա-
 ւանական չէ դարձեալ որ Ս. Սահակ՝ յու-
 նարէն տառերը լաւ գիտնալուն համար
 միայն՝ Յունաց շատ մը գիտուններէն նա-
 խաղատուելու առիթը տար պատմչին :

Դարձեալ Σύλλαβος « վանկ » կը նշա-
 նակէ և հայ տառերը մի առ մի յոյնին
 առջև շարելու համար՝ ոչ մէկ պատճառ
 կար վստահելու վրայ խօսելու :

Այս ամէնը կը ցուցնէ թէ տառադար-
 ձութեան ցանկէն աւելի երկար, կարեւոր
 ու տածմանի աշխատութեան մը վրայ է
 խօսքը . բառարանի մը վրայ . յոր քանիս
 կը յանգինք ոչ եթէ ենթադրութեամբ ,
 այլ աններող ճշդութիւն մը պահանջելով
 պատմիչներու բառերուն նկատմամբ :

Բառագիրը մը յորինելու համար հաս-
 կանալի է որ յանձնաժողով մը կազմուէր
 նախագահութեամբ Ս. Սահակայ և անդամ
 ունենալով իրեն զՍ. Մեսրոբ , զՅովհանն
 Երկեղեցի , զՅովսէփ Պաղնացի , զՏէր Խո-
 բինացի , զՄուշէ Տարօնացի (ընդ ամէնը՝
 վեց հոգի) և ասոնք Ս. Սահակէն առաջ՝
 նորդուէին, ստեպ հարցնելով և սովորելով,
 որովհետեւ իրենց յունարէնի հմտութիւնը
 շատ փոքր էր՝ բաղդատմամբ Ս. Սահա-
 կայ :

Շատ քնական է բառգրքի մը մասին
 խօսած ժամանակ վստահելու յիշատակու-
 թիւնը ընել (հմտո. vocabularius) :

Իայց պէտք է ուշ դնել որ Σύλλαβος
 « վանկ » միայն չի նշանակեր, այլ նաեւ
 դասաւորուած ցանկ, ցուցակ, ըլլայ բառե-
 րու, ըլլայ անուանց և մինչեւ այժմ Syl-
 labus կը կոչուի « մուրրութեանց ցու-
 ցակ » ր :

Նկատելով որ « Լէքսիքոն » կը գոր-
 ծածուէր հին ժամանակ միայն ընտիր հե-
 ղինականերու գործածած բառերու հաւա-
 քածոյին, չենք ստիպուած եզրակացնել թէ
 մեր պատմիչներու յունական « սիլլով-
 բայ » ներն ուրիշ բան չեն՝ բայց եթէ բա-
 րերու ցանկեր, բառարաններ :

Յամենայն դէպս անկարելի է «հանդիպեցուցանելը զհայերէն ամբութայան» խօսքը հասկնալ երկու այբուբեններու բաղդատութիւնը միայն, որովհետեւ այդ աշխատութիւնը կատարուած էր զրոց գիւտին սկիզբը, ո՛չ եթէ վերջը. Ս. Մեսրոբ ո՛չ եթէ հայերէն տառերը շինեց առանձին յետոյ զանոնց յունարէնի առջեւ շարեց, այլ ամենէն առաջ յունական այբուբենն առած՝ իւրաքանչիւր տառի առջև ջանաց հայկական մը ձեւել ու դնել. հետեւաբար զրոց զիւտովը արդէն այդ աշխատութիւնն եղած աւարտած էր:

Ս. Մեսրոբ հայերէն ձայները հաւաքելու համար անհրաժեշտ հարկին մէջ էր՝ ինչպէս ըսինք՝ յունարէն բառարան մը շինելու յոյն տառերով, զրեքը գտնելէն յետոյ՝ պէտք էր զայն հայ տառերով գրել. զայս ըսել կ'ուզէ Փարպեցին՝ երբ կ'ըսէ. «փոխադրելով զհայերէն ամբութայան՝ ըստ անսայթարութեան սիղոբայիցն՝ ի նկլեւեացոյն»: Բայց այդ բառագիրը շատ անկատար պէտք էր ըլլալ. զայն մեծցնելու, կատարելագործելու համար զբազան մարմիններ կը կազմակերպուին, բառագիրը յորինելու և զայն զործածելու՝ Աստուածաշնչի համար. այս պատճառաւ Փարպեցի վերոյիշեալ խօսքը ըսելէն յետոյ, կը սկսի պատմել վերստին (յետ զՄուշէ, Տէր, և այլն յիշելու) թէ Մաշթոց «հանդիպեցուցաներ (այս անգամ բայը փոխուած է) զհայերէն ամբութայան ըստ կարգման սիղովբայիցն Յունաց, ստէպ հարցմամբ և ուսանելով ի սուրբ կաթողիկոսէն Իսահակայ »:

Ս. Մեսրոբայ քստարանի նետքերը. — Անհնարին պիտի չըլլայ այդ բառարանին հետքերը փնտռել մեր Ե. դարու թարգմանութեանց մէջ. Մակարայեցոց զբնին մէջ՝ յունարէն մէկ բառի առջեւ ուր հայերէն բառ զըուած կը տեսնենք. ինչպէս կարելի էր իսկոյն այդքան հոմանիշներ մտքը բերել. յայտնի կ'երեւի թէ մեր հայ թարգմանիչը բառարան մ'ունէր իր առջեւ որուն ճոխութիւնը կը զործածածէ. Գեւ-

ցեր դիտել տուած է որ Բուզանդ շատ տեղ բառարանի ձեւ ունի. յոյն և հայ բառերը զոյգ զոյգ կ'երթան: Աստուածաշունչ և Ս. Հայկիրու գործերը թարգմանելու համար՝ Ս. Մեսրոբայ աշակերտներուն անհրաժեշտ չէր բառագիրը մ'ունենալ առջեւնին, այն պատճառաւ մանաւանդ որ Աստուածաշունչի թարգմանութիւնը պէտք էին հասարակաց դրոշմ մ'ունենալ: — Տեսնենք թէ Հ. Սարգսեան ի՛նչ տեսութիւններ պիտի յայտնէ այս խնդիրներու մասին՝ իր ճեմարանական ճառին մէջ:

Հ. Կ. Տ. ՍԱՆՍՅԱՆ

ԿՐՕՆԱԿԱՆ ԵՐԳ ՇՆԴԿԱՑ

Ի ՌԻԳ-ՎԵՆԱՑԷ

Էր ի սկզբան Մանկիկն ոսկեայ.
Էր էր ևս Տէրն համայն էից՝
Ի ձեռնդեկ անտի իւրմէ:
Նս եղ հաստեաց զերկին զերկիր
Յամենիոր տեղոր զեղսպատաշաձ:

Չո՞ պաշտեցուք մեք նշիրքոք.
Ըզեա՞ որ զհեանս ետ ի պարգեք.
Չկարողորիւն և զօրորիւն.
Որոյ կամաց և նրամանաց՝
Կան նրպատակ Աստուածք համայն,
Որոյ ստուերն իւր՝ անմանորիւն,
Էր այր զերկն՝ Մանրն զրաւիւ:

Չո՞ պաշտեցուք մեք նշիրքոք.
Ըզեա որ իւր իւկ զօրորիւմք
Միակ Արքայն է համայնից.
Էր շէւտոր ըստեղծումոց,
Որք տեսանեն՝ և որք շարժիւն.
Ըզեա՞ որ է Տէր մեծագոր՝
Երկուտանեաց, քստտուկից:

Չո՞ պաշտեցուք մեք նշիրքոք. —
Ըզեա որոյ մեծ զօրորիւմք՝
Մտեղծան չերկեքս այս ճիւղնպատ:
Ոյր արարածք՝ և՛ երկիրս այս,